

ատենէն դուն կը բժշկուիս ,» : Տոմսակը
Թողուց պզտի սեղանատախտակին վրայ
ու գնաց :

Վանի մը վայրկեանէն դարձաւ մեծ
տղան , « Սիրելի մայր , ըսաւ , քաջալե-
րուէ , Բստուծոյ գթութիւնը մեր
վրայ է : Տես սա ստակը որ պարուն մը
առատաձեւնու թեամբ ինծի տուաւ աս
առտու , ասիկայ մեզի շատ օր կ'օգտէ :
Ի՞ժշկին գացի , քիչ ատենէն հոս կ'ըլ-
լայ . դադրէ շատ ցաւելէն ու մխիթա-
րուէ : — Արդեակ , ըսաւ մայրը , եկուր
որ գրկեմ զքեզ . անմեղու թեղ պաշտ-
պան է Բստուած . անհ , երանի թէ միշտ
աս անմեղուեղ մէջ պահէր զքեզ : Իմ
չձանցած բժիշկս հիմա ասկից մեկնե-
ցաւ . նայէ մէյմը ստողին վրայ դրած
տոմսակը . գնա՛ ինչ բան որ կ'ապրսպրի
բեր ինծի ,» :

Տղան տոմսակը ձեռքը առաւ՝ շուտ մը
կարգաց ու սաստիկ զարմանք մը ցցուց .
նորէն նայեցաւ , նորէն կարդաց , և սկսաւ
կանչել . « Բ՛՛՛՛՛ մայրիկ , աս ի՛նչ բան է ,» :
Սայրը սարսափած ու տարակուսած
կ'առնու տոմսակը ու անհամբերութիւն
մը կը կարդայ . — Տէր Բստուած . . .
կայսրը : — Բը բսելու ատենը թուղթը
ձեռքէն ընկաւ , և ինքը ձայնը կորսնցուց ,
շունչը կտրուեցաւ մնաց : — Տոմսակն էր
Յովսէփ Բ կայսեր հրամանագիրը՝ որուն
մէջ կը շնորհէր իր անձնական գանձէն
առատ օգնութիւն մը : Այիստ յարմար
ատեն վրայ հասաւ բժիշկը , որ մարելէն
արթնցնէ զմայրը , որ յանկարծական
գէպքէն բռնուած մնացած էր : Պատ-
րաստած դեղերն ալ շուտով հիւանդու-
թիւր փարատեցին , որուն գլխաւոր պատ-
ճառն էր սրտին ցաւը : Բարեգութ կայս-
րը անթիւ օրհնութիւններ , գովեստներ
ընդունելով՝ հաճեցաւ անոր առողջու-
թիւնն ու կեանքը պարգևելու , ու այս-
պիսի անգութ բաղդէ հալածուած հա-
մեստ ընտանեաց մը երջանկութիւն
տալու :

ՍՈՍԻԷ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Այկարորի փրանկիսկոս :

ՓՐԱՆԿԻՍԿՈՍ ԲՆԱՐՈՒԹԻՒ ԾՆԱԼ
Ս ԵՆԵՏԻԿ քաղքին մէջ 1712 , դեկտ .
11^ն , հարուստ ծնողացմէ , իր ուսմունք
ըր հռովմայու Վազովրեան ըսուած
դպրոցին մէջ սկսաւ , ու շարունակեց ի-
րեն ընթացքը Ս ԵՆԵՏԻԿ իր հայրենեա-
ցը մէջ , ու ետքը Պոլոնիա գնաց ուս-
մունքը կատարելու , ուր որ բազմովին
ժամանակին երևելի մարդիկը իրեն վար-
ժապետ ունեցաւ , ինչպէս Եստափէոս
Սանֆրէտին և Փրանկիսկոս Կանոթ-
թին , և իրեն ազնիւ բնաւորութեամբը
և նուրբ հանձարովը կարծես թէ կա-
խարդեց այն երևելի փիլիսոփաներուն
և գիտնականներուն սիրտը , որոնք չա-
փէ դուրս կը սիրէին զինքը . և որոնց
առաջնորդութեամբը քիչ ժամանակի
մէջ մեծ յառաջադիմութիւն ըրաւ չա-
փաբերական , աստղաբաշխական և
բնական գիտութեանց մէջ . ասոնցմէ
զատ ինքը սաստիկ փափաք ունէր նկար-
չութե , և որպէս զի կատարեալ կերպով
իրեն վախճանին հասնի , նախ անդա-
մազննութիւնը իրեն հարկաւոր գործիք
առաւ ու անոր մէջ կը թուեցաւ , ու յե-
տոյ սկսաւ նկարչութիւնը : — Յունա-
րէն ու լատիներէն լեզուները շատ մշա-
կեց , ու բոլորովին տիրեց գաղղիարէն և
անգղիարէն լեզուաց , և բուն իր լեզուն
լաւ սովորելու համար խել մը ատեն
Իիորենցա կեցաւ . ուր որ իր մասնա-
ւոր ջանքն էր արհեստից և գիտութեց
վերաբերեալ բաներուն սահմանները
առնուլ , ու վարժիլ ընտանի բացատրու-
թիւններու և ոճերու և արտաբերու-
թեան մէջ :

Վրասնումէկ տարուան էր երբոր Փա-
րիզ գնաց , ու հոն մէկէն բարեկամա-
ցաւ երևելի ուսումնականներու հետ ,
որոնց արդէն ծանօթ էր իր Պոլոնիայի

Ճեմարանին մէջ ըրած բանախօսութիւներովը որոնք մեծամեծ գովեստներով յիշատակուած են նոյն ճեմարանին յիշատակագիրներուն մէջ: Ինքը սովորութիւն ըրած էր իրեն Սալերենեան լեռքաշուիլ (որ քաղքէն քիչ մը հեռու է) ու հոն իրեն մտածութիւնները գրել: Հոն գրեց նաև Վեկտորեան վարդապետութիւնը կանանց համար 1773ին, որ հեղինակին խրթին բացատրութիւնները, դիւրին և ընտանի ոճերով պարզեց ընթերցողայ, ինչպէս որ Ֆոնդընէլ Վարդեօսիոսինը ըրաւ. այս ընդարձակ գործքը բնաւ ազատ ու անմասն է իմաստակութիւններէ. և այս գործքը կրնայ ըսուիլ իր առջի հիմը, որուն վրայ հետզհետէ բարձրացաւ Ղլկարութիւն համբար:

Ըստեղբայրութիւն մէջ մեծ անուն ունենալը ասկէց յայտնի է, որ երբոր Պ.Տը-Վլէրոյ և Պ.Տը-Սօբէրթիւիս երևելի աստեղաբաշխները Շուէտ երթալու եղան երկրիս ձևին վրայ ստոյգ գաղափար մը առնելու, ուզեցին որ Ղլկարութիւն ալ իրենց ընկեր ըլլայ, բայց ինքը հաւանութիւն մը չցուցրնելով աս իրենց խնդիրքին, քաղցրութեամբ մը գանգատնին յայտնեցին իրեն:

Պատիկուց 'ի վեր ինք զինքը բանաստեղծութեան տուած էր, և իր բանի մը քնարերգական հատուածները 1733ին 'ի լոյս ընծայեց. հեղինակին մատաղ հասակին նայելով, մարդ չկրնար անտարբեր կենալ առանց զարմանալու. աւելի իր չափով նամակներուն մէջ կը փայլէ բանաստեղծական հանձարը՝ որ արձակաչափ շարադրած է ուսումնական ու փիլիսոփայական նիւթերու վրայ, աւելի կատարեալ հասակին մէջ: Ընդ նամակները Ֆլուկոնիին, Պէթթիինէլ լին և Սիրգիլեան ըսուած նամակներուն հետ մէկտեղ տպուեցան. որոնք մեծ շնկոյց հանեցին բոլոր Խտալիայի մէջ ու դուրսը, որովհետև համարձակութեամբ մանաւանդ թէ յանդգնութիւն կը պախարակէին Տանթէն ու Փեդրարբան: Բայց այս բանիս մէջ Ղլկար

ութիւն անմասն ըլլալով, շատ ուժով բողոքներ ըրաւ անոնց դէմ, որոնք զինքը ալ գործակից կը համարէին այս անարժան գործին. և ասանկով բոլորովին արդարացաւ. և որոնք որ լաւ կը ճանչնային իրենց նախնեացը յարգը և օտարները, համարմունքնին աւելի շատ ցուցին Ղլկարութիւն վրայ:

Վեղարուեստներէն շատ համկ'առ նուր, և ինքն ալ շատ մաքուր կը գծագրէր, որոնք ետքէն պղինձի վրայ կը փորագրէր, որով իրեն մտական կարողութիւն գործնականի հետ միաւորելով՝ ստացաւ այն փափուկ ախորժակը և ճշմարիտ դատումներ, որով այսօրուան օրս իրեն նկարչութեան վրայ գրուածները՝ ամէն գործքերէն ընտիրը կը սեպուին:

Ղլկարութիւն Փարիզէն Լոնտրոն անցաւ, ու անկէց լորտ Պալթիմորին հետ դէպ 'ի Բեթրալուրկ ճամբայ ելաւ. և այս ճամբորդութիւնը պատճառեղաւ իրեն Ռուսիայի վրայ ունեցած նամակները ընդարձակելու, զորոնք ինքը իր գործքերուն մէջ ամէնէն ընտիրները կը սեպէր. բայց այս իրեն կարծիքը թէպէտ և ընդունելի չէ հիմակուաններուն, սակայն ան ատենուան նիւթոյն նորութեամբը ընդունելի եղաւ ուրիշներուն և մեծամեծ գովութիւնք հաճոյ անցաւ: Ռուսաստանէն ելաւ Բրուսիա գնաց, ուր որ մեծն Փրեդերիկոս դեռ իշխան մըն էր արքունի տանէ, որ զինքը մարդասիրաբար ընդունեցաւ իրեն Ռայնշպերկի պալատը, ու երբոր Ղլկարութի յայտնեց Փրեդերիկոսին որ կ'ուզէ Լոնտրոն գառնալ, շատ մեծ ցաւով թոյլ տուաւ, բայց 'ի ցոյց իրեն բարեկամութեան յանձնեց Ղլկարութիւն որ ըստ իրեն քմացը տպել տայ Սոլթէնին Հենրիկեան զիւցազներգութիւնը պատկերազարդ, զորն որ կատարեց Լոնտրայի մէջ: Ըն միջոցին Ղլկարութիւն անունը բոլոր Եւրոպա տարածուեցաւ մինչև Սաքսոնիայի կայսրնտիր և Իէհաց թագաւորը () գոստոս Գ. ուզելով Տրեգտա քաղքին մեծագործ թանգարանին փառքը աւելցրնել, մեծանձն առատաձեռնութեամբ մը ընտրեց Ղլկար

կարոթ թին ու յանձնեց իրեն որ ժողովէ
 Խտալիայի զանազան քաղաքներէն (որ
 գեղարուեստից աղբիւրն է), որչափ որ
 գեղեցիկ և ճարտար նկարներ կարելի է,
 թէպէտ և սուղ ըլլան . զորն որ Ալկա-
 րոթ թի սիրով կատարելով՝ շատ հա-
 ճոյ անցաւ թագաւորին ու զինքը իր պա-
 լատը ընդունեցաւ և մեծաւ սիրով կը
 խնամէր, մանաւանդ տեսնելով որ հմուտ
 է նաև զինուորական հրահանգաց ալ,
 աւելի սէր կապեց վրան, ու իրեն ներ-
 քին պատերազմական խորհրդականը ը-
 րաւ : Երբ միջոցին վերոյիշեալ Փրե-
 դերիկոս Բրուսիայի իշխանը հայրենի
 աթոռը ժառանգելով, մասնաւոր թըղ-
 թով մը ծանոյց Ալկարոթ թին իրեն
 կնքովը կնքած, որ ան ատենը Ալկա-
 րոթ թին ալ նոր Եմտրա գացած էր,
 ու բարեկամական սիրով հրաւիրեց զին-
 քը որ Պերլին դառնայ, որ մեծ ընդու-
 նելութիւն գտաւ . և միակերպ խօ-
 սակցութիւննին էր ուսման ու ճամբոր-
 դութեան վերաբերեալ բաներու վրայ :
 Ըն ատենն էր որ կոմսութեան պատիւ
 տուաւ իրեն թագաւորը . նոյնպէս իր
 Պոնոմոյ անդրանիկ եղբօրը, և հաստա-
 տեց որ որդւոց որդի իրենց ցեղին մէջ
 տեէ այս պատիւը, ու ետքը 1747^ն
 թագաւորը զԱլկարոթ թին իրեն ազատ
 սենեկապետը ըրաւ ու միանգամայն Ալ-
 ժանեաց կարգին ասպետութեան տիտ-
 զոնն ալ տուաւ . և քսանուհինգ տա-
 րուան միջոցը թագաւորը Ալկարոթ
 թին շատ առատ առատ պարգևներով
 վարձատրեց, ու մեծամեծ արտօնու-
 թիւններ իրեն շնորհելով իր մտերմա-
 կան ճշմարիտ սէրը արտաբոլստ ալ կը
 ցուցնէր :

Թէ Խտալիա և թէ օտար երկիրնե-
 րու երևելի համալսարաններէ ու ճեմա-
 րաններէ փափաքեցին Ալկարոթ թին
 իրենց անդամակից առնելու, և շատ
 մարդիկ իրեն հետ թղթակցութիւն ու-
 նեցան, ինչպէս Բենեդիկտոս Ժ. Պա-
 սը, Սալոյայի ու Բարմայի դքսերը,
 մանաւանդ ասոնք շատ պատիւներ ալ
 տուին իրեն, նոյնպէս Ալեստաբէոս Սան-
 Ֆրէտի և Փրանկիսկոս Եանսոթ թի ու

րոնք իրեն սիրելի վարժապետներն էին .
 և մանաւանդ Ալբրուայի ամէն կողմե-
 րէն երևելի մարդիկ մեծ համարմամբ
 կը գովէին զինքը, ոչ միայն իրեն նուրբ
 հանձարին համար, հասլա նաև իրեն
 քաղցր և անարատ բարուցը համար :

Վերմանիայի օդը ու միանգամայն
 իրեն ուսման անխոնջ աշխատանքը զին-
 քը շատ տկարացուցին, որով հարկա-
 դրեցաւ Աենետիկ դառնալու, ու ետ-
 քը նորէն Պոլոնիա գնաց, ու հոն ճե-
 մարան մը հաստատեց Անթրասիտի՝ ը-
 սուած, ու կը սովորեցնէր միշտ քաջալե-
 րելով ուսանողաց սիրտը, ու վարձատրե-
 լով իւրաքանչիւրին արդիւնքը : Ընկե-
 ալ ելաւ Բիպա գնաց, քաղքին քաղցր
 օդը վայելելու, որ իրեն թոքացաւու-
 թեան ախտին յարմար դեղ մը կը կար-
 ծէր . բայց զուր ելաւ այս իրեն յոյ-
 սը . իսկ ինքը ամենեւին անշփոթ՝ հա-
 մակամ իմաստութիւն օր օրուան վը-
 րայ զինքը մահուան կը պատրաստէր : Ը-
 ուստոնները մինչև ցորեկ նկարիչ Սա-
 րինոյ մտերմին հետ կը զբաղէր . իսկ ճա-
 շէն վերջը գրած գործքերը կարդալու ու
 վրիպակները ուղղելու, որ նոյն միջոցին
 Իլլոնոյ կը տպուէին . իրիկուններն ալ
 բարեկարգ ընկերութիւնը չորս կողմը
 պատած երաժշտական խաղերով կը
 զբօսնուր : Երանկով կնքեց իր կեանքը
 այս հանձարաւոր մարդը 1764 Սայի-
 սի Յէն, 52 տարուան :

Ինքն իր գերեզմանին գաղափարը դը-
 ծագրեց ու տապանադիրը յօրինեց, որ
 ոչ եթէ հպարտութիւն համարելի է ա-
 սիկայ, այլ իրեն գեղարուեստից վրայ
 ունեցած չափէ դուրս սիրոյն բռնութե-
 նէն, որ մահուան անկողնոյն մէջ կար-
 ծես թէ դեռ սրտին վրայ կը վառէր այն
 սիրոյ բոցը . այս իմաստը ունէր գրած
 տապանադիրն ալ, լատիներէն գրու-
 մեալ

ALGAROTTUS, SED NON OMNIS
 այսինքն,
 ԱԼԿԱՐՈԹԹԻ, ԱՅԼ ԱՉ ԲՈՎԱՆԵԿԱԿ
 որուն համառօտախօս գեղեցիկութիւնը
 Սվրատիոսի օձը կը յիշեցնէ :

1 Խո . Accademia degli Indomiti.

Փրեզերիկոս թագաւորն ալ ՚ի պատիւ իրենս իրեւելոյն մեծագործ շիրիմ մը կանգնել տուաւ ՚ի զայի գերեզմաննոցին մէջ, այսպիսի իմաստով, ՆԱԽԱՆՁԱՒՈՐԻՆ ՈՎԻԴԵԱՅ, ՏԵՏԵՒՈՂԻՆ ՆԵՒՏՈՆԻ, ՓՐԵԴԵՐԻԿՈՍ ԹԱԳԱՒՈՐ: Ըս վերջի բաւերը ետքը իրեն ժառանգները փոխելով՝ զրէր են ՓՐԵԴԵՐԻԿՈՍ ՄԵԾՆ:

Շատ նիւթերու վրայ գրուածքներ ունեցաւ այս հանճարաւոր մարդը, թէ փիլիսոփայական, թէ պատմական և թէ բանասիրական. զրէց նաև երկրագործութեան, երաժշտութեան, վաճառականութեան ու նկարչութեան վրայ. իրեն երևելի գործքերէն կը սեպուի վերոյիշեալ Նիփոնեան վարդապետութիւնը, գեղեցիկ իտալաբանութեամբ, պարզ և մեկին ոճով. որուն մէջ լաւ կը բացատրէ լուսոյ ու գունոց վրայ եղած խրնդիրները. ուրիշ մանր մունր գրուածներ ալ շատ ունի:

ԱԸԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Ս. Բեռնարդոսի շերան կրօնատրոնները:

ՎՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ Սիրոյ հիանալի ասպարէզներէն մէկն ալ Հելվետիոյ Ս. Բեռնարդոսի լեռն է. ուր որ կրօնաւորաց արիական խումբ մը ինքզինքը յօժարակամ՝ նուիրած՝ մարդկային ազդիտիցն ու վտանգացը ինամատար է ու ամուր ապաւինութիւն. և որուն մարդասիրութեան հրաշագործութիւնները քրիստոսական Սիրոյ տարեգիրներուն նոր փառք մը կ'աւելցունեն, ու անհաւատից ու անկրօնից՝ զարմանք ու պատկառանք:

Իտալիոյ ու Օուիցերիոյ մէջ, ընդ Սալէ ու ընդ Լոսթէ կը տեսնես ահաւոր ու սեպացեալ գագաթ մը Սիջերկրական ծովուն երեսէն 7,550 ոտք կմ 3,470 մետրոն երկինք բարձրացած: Ընդ ուր որ դարձունես՝ ապառաժ ու գահավէժ անդունդներ առջևդ կ'ելլեն

որ ձեան ու սառամանեաց յաւերժական հայրենիք մըն են. ու թէ որ երբէք երբէք իր ապաւեր գագաթը վրայի սպիտակ ծածկութեան ալ մերկանայ՝ ոչ է թէ կանաչազարդ ծաղկազգեստելու համար է, հապա մանաւանդ իր աւազուտ ու մերկ ապառաժները երևցընելու: Իտալական կողմի ստորտներուն վրայ քիչ մը բուսական տեսք մը կ'երևնայ, բայց այն ալ դեռ վերը չելած կը լիննայ. հազիւ ապառաժներուն վրայ տեղ տեղ քիչ մը դալարութիւն կրնաս գտնել: Երկինքը իսկ ամառուան մէջ՝ ահաւոր մըրրիկներ գետինը ծածկած ձիւնը խռովելով ու ամպերէն իջած ձիւներուն հետ վեր վար տարու բերելով՝ անոնց տարափէն օդը կը մթնցընեն: Երան վերերը լճակ մը կայ, որ այս անմարդաբնակ տեղերուն կենդանութի շարժմունք մը տալու տեղ՝ աւելի փարուի մը կը ձգէ իր մութ ու սևատեսիլ ջրովը: Այդորսի հեղեղն ալ բարձրաբերձ ժայռերէ գահավիժելով՝ կարկաշաձայն խոխոջանօք Սալէ ձորոյն մէջ կը թաւալի. ու համատարած լութեանը վրայ ահաւորագոյն շառաչմամբ մը օդը կը թնդացընէ: Հոն տեղուանքը կենդանոց հետք մը չես կրնար գտնել. նոյն իսկ արծուին չհամարձակիր իր ճիրանները աս սառուցեալ ափափայիցը վրայ հաստատելու: Երան երկու կողմերը մէյմէկ գեղերկան. իտալական կողմինը կ'ըսուի Ս. Հոնմիոս, զուիցերականը՝ Ս. Ատրոս. այս գեղերէն վերջը կը սկսի սիպերական անապատը, որ որչափ ահաւոր է ու ամէն վտանգով լեցուն, սակայն Օուիցերիէն Իտալիա անցնելու երկու ճամբաներէն մէկն է ասիկայ: Երան չափ վտանգաւոր է այս անցքը որ նոյն իսկ նախնիք՝ ճամբորդութիւնը չսկսած՝ իրենք զիրենք Լորամազգայ ինամոցը կը յանձնէին, որուն լեռան գլուխը՝ մեհեան մը կար, հոն ճամբորդները աղօթքներ ու նուէրքներ կ'ընծայէին՝ որ զիրենք անվտանգ ու ողջ առողջ տեղերնին հասցընէ: Երան հիմա միացած բարերը, բազիններն ու արձանագիրները կը ցուցընեն թէ ինչպէս աս լեռան ա-